

## Ա Խ Ր Ա Խ Ո Ւ Թ Ե Ա Շ Ե Խ Վ Ա Մ Ի Մ Ի Մ Ի Բ Ե Խ Ե Ց Ա Շ Ա Կ Ն Ե Բ

Հ եռակա վերջին անգամ անցելու հայտեմբերին էր որ միանին եղանք հանդուցեալ Պատրիարք Արքազանին համա Մի քանի ժամ Պատրիարքարանի դահլիճին մէջ առանձին նստած խօսակցութիւնը մեզ ինքնարերարար տարաւ գէպի մեր անցելը, մասանգութարաց վարդարանի ուսանողութեան արքիներէն սկսեալ, եւ տասներկու տարեկան պատանի, ինչ երիտասարդ սարկաւագ, տարիէ մը արելայ ձեռն սցընելու պատրաստ:

Անրոնազրան անդրադարձ մը, որ բնական հոսքով մը կը քակէ կծիկը յիշառակներուն, թիշառակներ ուրախութեան ու զգչումիւ:

Տեսայ թէ ինչողէ՞ աշխատութեան, երազի և իտէալի խանգամառոց տարիներուն անդրադարձը կրկին կ'ոգերէր զինք, կքած քամակը փորձելով ուղամիզ պահել, և ձայնին շեշտան հետ իր ցուցամասն ևս ուղղելով դէպի իրազորձելի բարձութեներ, ո՛խզ մըն էր կարծես հին ու երիտասարդ օրերու իր ինքնութեան վերապրելու:

Աւ մէկ-մէկ ու մանրամասնութեամբ ետ եկան 1940 ական թուական ներէն սկսեալ բոլոր դէպքերը, նաև անուններ ու գէմքեր քաղաքական շրջանակներէն և ազգային-եկեղեցական միջազէպիկրէն:

Եւ երբ սկսաւ անդրազանալ թէ իտէալական իրազործութերու համբան գրայ ինչ արգելքներ երեան եկան, և ինչ խռովագյուղ գէպքեր և զայթակութիւններ սուրզ ուեցան (1948 ին եկայէլի պետութեան անեղծումը, 1958 ին վանքին ներքին պայքարը, 1963-66 Սուրբ Յարաւթեան Տաճարի հանգանական թեան հաշիւններու մէջ զեղծութերը, ձեռազգիքներու զողութիւնը, 1980 էն յետոյ Անձմեան Ապիսկոպոսի խռով արարքները և Միարանութենէն արտաքոռմը, եկեմտական հաշիւններու քննարկութերը), իրեն յատու կ խռով ձայնով բռութէ անոնց բոլորը սպարապ բաներ էին և ժամավանութիւնն Այսպէս կոչուած առաջապնակները վատանութեներ էին ամէն անսակէտով:

Եւ ես կը նայէի իր երեսին, մարի ընելով իր ձայնին շեշտերուն և երանցաւորութերուն:

Պահ մը ետ կու զար և կը սուռերազգիքու էր իրական Պատրիարքը, Այս որ երազուած էր, Այս որ պատանութեան տարիներուն եղան ուսուցիչ, զաւախակ, մասնագ որ իր ազգի զաւակները զանոնան հասուն անձեր՝ զիտակից իրենց ժողովուրդի պատմութեան, իրենց հոգեոր ժառանգութեան, արժէքներուն։ Այս՝ զոր ճանչցայ իրեն չնորհալի բանաստեղծ ու զրոց։ Ար անեցաւ Յակով Օշականի և Շահան Պէրպէրեանի շուքին մէջ, Թորզու Պատրիարք Գուշակեանի զուրզուրու շունչին ներքե, և մեծ յոյսերով։ Եւ որ, անոնց կեանքի տարիներու երկայնքին, մեաց արժանաւոր ծաղկումը անոնց յոյսերուն։

Այդ ուսուցիչներուն և մեծերուն ողջունած բանաստեղծը՝ զարձաւ ու ժեղ զրոց, իրեն յատուկ սնուց, պատկերաւոր բզիսութերով։ Զվարանեցաւ և ժամանակ չկորանցուց զրելու այս բոլոր նիւթերու մասին զորս իր ներքին աշ-

խարհին և իր ժողովուրդի հեքիաթունակ հոգիին ակերէն և խորախորհուրդ ժայթքումներէն կը ձևաւորուէին:

Յատկանշական է որ իր գրական զործերէն կարևոր մէկ մասը դրուած է այսպէս կոչուած տազնապալից իր օրերու և տարիներու գրակէ շապիկախն մղումներուն ասղնտուքով: Եւ սակայն իրական ու հարազատ իր հոգին, թէ իսկ թեարեկ թեարախումներով, կ'որոնէր միւս աշխարհը՝ արուեստներու և իր ժողովուրդի դիւցազնաշունչ ճախրումներուն: Եւ զինք կը զանենք մանաւանդ խանդավառ իրրև վիպերգող ու վիպազիր, ներշնչումովը իր ժողովուրդի կրօնական և ազգային հերոսներու ասպետականութեան: Անոնք իր մէջ կը փորանա յին, կը շատոնային: Ինք կ'ուզէր այդ հերոսներէն մէկը դառնալ, ինքզինքը կերպաւորելով իր տիպարներուն ֆիզիքական և հոգեոր զործունէութեանց աշխարժին ցունցէն բռնուած:

Այս բոլորին մէջէն, և տարօրինակ հակասութեանց բաւիղներուն քովի վեր, կը ներկայանար նաև իրրև նախանձախնդիր Միաբանը Սրբոց Յակոբեանց Միաբանութեան, տէր կանգնելով սուրբ տեղերու մէջ Հայ Ազգին և Հայ Եկեղեցին իրաւունքներուն:

Յամառ իր հաստատակամութիւնը թոյլ չէր տար իրեն ընդունիլ որ ինք կրնար պարտուիլ: Իր ուժին աղքիւրները կը սիրէր տեսնել իր հայրենիքի հոգին ու հոգիին մէջ:

Իր մարդկային ինքնեկ ազգմունքներուն ընտանութեանը մէջ, կը տար ուիս հաւատալ որ ինք չէր կրնար չարիք ծրազերել: Եւ սակայն ոչ մէկ ատեն կը վարանէր չարիք ծրազրողներուն դէմ շարժել իր խօսքի սուրբ, իր զրչի սուրբ: Ինչ որ տուաւ խօսքով և գրչով, դարձաւ արտայայտիչը իր մէջ ընակող մարդուն, հոգեորականին, սպասաւորին, մտաւորականին, զործիչին և պայքարողին:

Մեր վերջին հանդիպումի քանի մը ժամերուն կարծես ընազդաբար կը վերադառնար իր խոկութեանը, և «վատնուած ուժերու» ափսոսանքով կ'ապրէր երանութիւնը՝ ուրախութեան ու զղջումի յիշատակներով միախառնուած:

Այդ հոգիին պատկերն է որ մեզմէ մեկնած՝ մեզի հետ կը մնայ: Նաև այն հաստատութեան պատմութեան մէջ, ուր եկաւ իրրև որբ, կոտորածներէ մազապուրծ, հայրենի յիշատակներով, և նոր բարձունքներու աշքերը յառած: Եւ մեզ կը յիշեցնէ ճամբան, հաւատարիմ մնալու մեր ժողովուրդին ստեղծագործութիւններուն, մեր Եկեղեցին, մեր հաւատքին և մեր հոգեոր ժառանգութեան:

«Ով է մարդ որ կեցցէ և ոչ մեղիցէ», կը յիշեցնէ նաև թաղմանական աղօթքը, նոյն ատեն խնդրելով որ Աստուած ողորմութեամբ նայի այս աշխարհ հէն բաժնուաղ հոգիին՝ մտածութեամբ, խօսքով և զործքով զործած անոր մեդքերուն: Եւ «դասաւորեալ պայծառացուցէ ընդ սուրբս իւր»:

ԹԱՐԴԱՐՄ ԱՐՔԵՊՈՍ. ՄԱՆՈՒԿԵԱԾ